

# ԱՆԱԾԻՏ

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Ե Ա Յ

ԱԶԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ

Գ. ՏԱՐԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐ 1901

ԹԻԻ 12

## ՀԱՅ ԷԶԵՐ

— 0 —

Հ Ա Ր Ս Ն Ե Ր Գ

ԱՌԱԳԱՍՏԻ ՆԱԽԱՄԵՈՂԱԾ  
ՅԵԴԵՄ ԳՐԳՐԱԿԱՆԻ

Ողբացեալ Ալիշանին — որուն կեանքին ու զբաղման գործին վրայ յօդուած մը պիտի երեւայ «Անահիտ» յայտորդ թիւերէն մէկով, — ամենէն զեղեցիկ էջերէն մէկն է «Հարսնեբո»ը, զոր կը հրատարակենք ստորեւ աշխարհաբար թարգմանուած «Նուազնիք»ու հեղինակին մահուանն առթով, հայ մամուլն ի վեր հաննց այն կարեւոր տեղը զոր Ալիշանի «Յուշիկներ»ը, «Նուազեաթի երգեր»ն ու տեղագրական աշխատութիւնները կը բռնեն Հայոց հայրենասիրական զբաղման թեան մէջ, բայց ոչ զբռնելէ թէ երգիչը զոր կորսնցուցինք, իր քրոնարին ազգասիրական լարովը միայն չէր որ թանկագին էր մեզի համար, այլ եւ այն զուտ զեղեցիկագիտական աւանդաբար կարողութիւններովը զոր ան ի յայտ էր բերած մէկ քանի քերթուածներու մէջ, որոնք զբարար լեզուով գրուած, մեր հասարակութեան մեծամասնութեանը անծանօթ կամ գոնէ անհավանալի են մնացածն եւ սակայն իթէ «Նուազեաթի երգեր»ովն ու «Յուշիկներ»ովն է որ Ալիշան տիրած է հայ ժողովրդին սրտին:

Իր մէկ քանի գրաբար քերթուածներուն մէջ է որ անոր բանաստեղծական հանճարը կը բարձրանայ իր ամենէն շքեղ հոլաթեւումներուն: «Հարսնեբո»ը, հակառակ մէկ քանի կտորներու ուր եկեղեցականը քիչ մը կ'աւրէ արուեստագէտին մագրութիւնը, իր բուն ու պաճառ ու ճարտասլաց թռիչովը, հոգեկան խնդագգառութեան արբոյտ երկնասաւառածմը, կը կազմէ ամէնէն վեհ ու ամենէն ազնիւ զեղեցիկալոյտական յիշատակաբաններէն մին զոր հայ միտքը արտադրած ըլլայ. եւ կը կարծենք լաւագոյն ծառայութիւնը ծառայցանել Ս. Ղազարու անմահ աշտին յիշատակին՝ մեր հասարակութեան ծանօթացնելով անոր այն երգերէն մին, որ ձեռի խրթութեանը պատճառով անմատչելի մնացած է իրեն, բայց որ ամենէն աւելի արժանի է մեր հիացմանը մէջ քանդակուելու իրեն գրուած մը. ուր մեր պաշտելի Ալիշանը, զոր կը սիրենք ընդհանրապէս իրեն «պլպուլը» հայ ցաւերուն, ազգացուցած է որ «արթի» մըն էր միանգամայն:



Հայաստանեայց քնազատուի անուշ զրգուբանին մէջ թարբարցիք, ջաճբէ՛ս, անախտակիր տարիանքը երգող, ազատ միջոցին մէջ ազատ հոգեոյ թռիչովը բարբարացիր: Ո՛վ սիրոյ եւ երգերու մշտնապաշտօն սարկու ազնիւ, երբ ինչ երգերու մշտնապաշտօն սարկու ազնիւ, երբ ինչ երգերու մշտնապաշտօն սարկու ազնիւ:

այն աստուածային հուրը որ անձեռագործ աստազատին մէջ կը բորբոքէր մարդկայինսպառնալիքները, կենսակիրը կոյսերուն սիրակիրը ազապատանքները, Հայաստանեայց բնագաւառի անուշ գրգաբանին մէջ, հրը դեռ անէճճն ու յորձանքը հրկիրը չէր գերփած, հրը դեռ յիշինչ կար սերմնարտը, այլ ամէն ինչ՝ աստուածատեղի, մասկանացունորու տարփանքը եւ անմահներու ժամն ու սեղը :

Հեռու մենէ՛ հրկրաքաջը կրքերու հեթեթանքը, մէկդի՛՝ ոսկի քնարը, մէկդի՛՝ Աստղկորէտն կապարճը. անարատին մէջ, արատաւոր գաղափար մը թող չիման, եւ անմահներու սիրոյն մահկանացունորու արուեստը թող չլզուլի: Եղեմի մէջ պարզուած տէրունական երփնակամար գոտին՝ նախատեղծներուն հարմիրքին փանդեանը թող կախուի . հըրլար լայնախիճին վրայ հրեշտակներու հազար ճածանչներ նախընծայ աղու սիրոյն լաւբերը թող յարգարին : Ազամի սէրը երդնաք ու սէրը Եւային, երգենք հանդէսը անմահ ու կուսական սիրոյն որ մարդկութեան ծնողքին սիրտը խանդաղատեցուց, Հայաստանեայց բնագաւառի անուշ գրգաբանին մէջ :

Ո՛րքան հրաշափառ էր գրախտապատիկ այն իրիկունը, երբ յաւերժութեանց Տէրը, խոնհրու խոնին մէջ սուզուելով, կը ճնշէր հաստատել արարատիպ օրէնքը զուգութեան, եւ իզութիւնը հաղորդել բանական բնութեան . իր ձեռակերտն անօր թմրութեան մը մէջ հանգչեցնելով, կողը կը ճեղքէր եւ անկից կը հանէր աղջիկը՝ Եւան անմահն, ամենէն փառելին ու հրաշաքեղը բոլոր կոյսերուն : Ինքը Բարձրաբլը կը պատրաստէր աստղին հարսնիքը, սեղեղելով գոթը մը աւելի մեծ քան վեց օրուան հրաշակերտները . ոլորտածաւալ երկրին տաճար ըլլալ կը հրամայէր . եւ ակամակիտ չորս գետերուն հովտին՝ հարսնարան, երկնքին համատարած կապուտակ ազաւարքն խորան, ու աստղերուն սպրտակ կամատին՝ ջահրն . ինքը փեսաւէր կուզար իր անդրանակին՝ Աղամին, եւ հրեշտակները հարսնածու կը զրկէր անմահն կոյսին . Տէրը կ'ելլէր ինչպէս արեւը բիւր բիւր ամպերէն, եւ հրեշտակները ետեւէն՝ ինչպէս ճածանչներ լուսահելու . Տէրն իր փառքին մէջ կ'առաջնորդուէր ոսկի զազաթն Արարտորին, եւ իր մէկ նայուածքին վրայ՝ զուարթնոց գունդերը շուրջը կը խմբուէին . Տէրը կ'ակնարկէր

իր յաւերժական լուսահան բերբրովը . եւ եւրթիշտները կը յարգարէին իրենց սիրոյ տաւիղը, որով երգեցին լոյսին ծնունդը քանոսէն : Օ՛ն, երգի՛նք երկու անմահ կոյսերուն սէրը՝ Հայաստանեայց բնագաւառի անուշ գրգաբանին մէջ :

Հրեշտակները թեւերուն վրայ ասած կը բերին կոյսը կողանատիկ, նախազգաց զմայլանքին զէմ ամբացնելով անոր գեւաբոյս հագին, զայն աստղնորդելով զէպ ի ցողածին մարդը վարդալաւո, մինչ ան, դեռ ապշած, սրտաբախիկ ու շնչածուփ, ինչպէս աղաւնեակ մը թեւաղողոջ՝ բունիկէն վար ինկած, քաջցր աշուշները չորս բոլորը կը պարտոցներ Եղեմին մէջ, անծանօթ տեղէ մը այդ անծանօթ վայրը եկած : Զով սրճը մը Աղամը պարուրած՝ անոր քունը կ'օրօրէր, վարդալատակ գարնանդին վրայ ուր կը հանգչէր, յաւերժական ամենաբոյր համապատմեցող յետուն, չորս վտակներու մանուածաւալ մրմուռնովը, կունակն ունենալով մրտենեաց ու մայիկաց խիտ թաւուտներ, որոնց մէջ ցեղը կը կանգնէր երկայնալարս ճապուկ ուռին, հովանոցածե ասուգաստին սրակապանին մէջ :

Նեղ անուրջնիտին լուրջ արթնութեան դառնալով, մինչ ցնդած տեսիլքովը դեռ հիացած կը մնար եւ իր կողին բացմանը զէպքին վրայ միտքը վարանտո, սրտին զրդմամբն արեգակնալիք աչքերը վերցնելով ուռնեաց ոստերուն բացխփիկ ժապաւեններուն մէջէն՝ կը նշմարէր փայլակնանման լոյսը յանկարծացայտ յետոյ՝ վարսաւոր հովանոցեակը կէս բանալով, աչքին կը զարնէր կողարոյս կինն անդրանիկ, կուսական Եւան, համակ զեղալէչ, Հայաստանեայց բնագաւառի անուշ գրգաբանին մէջ : Ոչ մէկ մահկանացու ու ոչ մէկ անմահ չտեսաւ անոր նման խառնուրդ մը շնորհի, անմիղութեան եւ փափկութեան : Ոստերը քիչ մը հարթելով, Եւա Աղամը կը տեսնէր, Աղամը՝ նախատիպն արութեան, հայրն հասարակաց ու երկու թին նայուածքն իրարու կը դպչէր . . . Ո՛վ հրամանուած հանդոց՝ հոգիները պարսկանորդ :

Մարդկութեան հայրը, աստուածաշունչ բուցով պարած, հովանաւոր հանգստարանին մէջ՝ ոտքը գամուած գետնին, եւ հրաշացած՝ աչքը զարմանազան օրբորդին վրայ պիչ, սա գուշակաւոր աստղին խօսքեր կ'արտասանէր, Հայաստանեայց բնագաւառի անուշ գրգաբանին մէջ :

Ասի անա ոսկոր է իմ ոսկորէս, մարմին իմ մարմնէս, ասի պիտի կոչուի այրածին՝ վասն զի այրէն ծնաւ, ասի կենակից պիտի ըլլայ ինծի յաւիտեան. ասոր հետ զուգուելով՝ մենէ պիտի արձակուի մարդկային ազգը. եւ անոնք որ մենէ պիտի սերին, այլեւս պիտի թողուն՝ ուստրն իր հայրն ու զմայրը եւ այրածնին եւ սեւէն երթայ, ու դասորն իր ծնողքէն զատուելով այրին հետ պիտի ապրի. երկուքն իրարու մօտենալով մէկ մարմին պիտի կազմեն. այս է խօսքն ու դաշինքը՝ Աստուծոյ եւ Ադամայ միջեւ : »

Վարդուոր դարեւանդին սեմին վրայ կայնած՝ այսպէս կը խօսէր առկիցն մարդը, Հայաստանեայց բնագաւառի անուշ զրգարանին մէջ, ձեռքեր երկինք վերուցած. արջը զարմանազան օրիորդին. եւ իր հրահատ շունչը օրիորդը կը վառէր. եւ հրեշտակները կը հրաշանային, ու Վեհը կը հաճէր, իսկ մարդը, նախանուզ աւիւնով զ յորգապող, անձին մէջ նոր կանգ մը զգալով՝ զուրս կը ցատքէր վարսաշարժ հովանոցէն դէպ ի կոյսը գեղավարս : Բազուկները բանալով ինչպէս որ բընութիւնն անոր սարվեցուց. Դեռ իրարու չհասած, թեւերնին իրարու կը կարկառէին. ու բախութեան ու սիրտ մէջ տարուրթ՝ մերթ իրարու կը փարին, մերթ զէմ առ զէմ, զմայլած, անշարժ կը կենան՝ ինչպէս վարդը շունչանին քով, — համակ չքնաղ, ամէն կերպով իրարու պատշաճ, Ձեռք ձեռքի կպած, իրարու նայեցան, ու ոչինչ տեսան, Աստուած միայն իրենց մտքին մէջ, ու միայն իրենք՝ բնութեան մէջ... Ո՛վ անախտ արտերու գրկածութիւնն առաջին, ո՛վ առաջին շարժագեղ շրթունքներն համբուրածին, ու իսայտանքն՝ բը սիրաւետ սուր սուրբ աչքերուն որ անմեղունակ անտխելք գեղեցկութիւնը կը դիտեն, ստուռածաշուք շնորհքին հովանոցն ներքեւ : Հրեղէններն անգամ ակնանաճոյ զարմանքով կը տեսնեն գողար եւան որ կուճոյ վիզը կանպնելով, իր զուգահասակ կենակիցը կը գտնէր, եւ Ադամը որ անոր համասփիւռ գեղձան խոպակները բարձրիկ ճակտին վրէս մտաներովը արոհելով, համբուրած տեղերը վարդագոյն հեռքեր կը թողուր, արուսեակէն աւելի առատ անոր մեղուակն աչքերուն կը պչնուր, կը պչնուր անոր զուարթ կարակնակամար յօնքերուն հիւսքին. ասորդ զէմքէն վրայ մանր ծիծաղին ելեւէջին կը

պչնուր. իսկ եւս ոչ նուազ կը սխրամար Ադամին վրայ, երկուքն ալ նոյնքան զարմանքի ու հաճոյքի մէջ ընկնամ :

Անմեղ իղձերու առաջնաճաշակ գոհացումն յետոյ, շրթունքնին խօսելու կուտային, օտքերնին՝ խաղալու. կոյսին փափկիկ բազուկն իր հաստոր թեւին անցնելով, Ադամ կը դիմէր զէպ ի ծանա անուանուղէ, կեսաքի աստուածագիր պատուէրը սորվցնելով. քիմքը կը կրթէր ամենահամ պողովը, եւ անթառամ ոստի մը վրայ համախառնելով ընտելազոյն ծաղիկները՝ անոր վարսանագիկ գլխուն շուրջը կը բլորէր ու կը ժպտէր, զգուելի զէմքէն անուշակ շիկուութիւն մը աւելցնելով :

Դրախտին հեշտաճեմ շաւիղներուն մէջէն ման գալով, իր երանութեան երկայն սահմանները կը նշանակէր Հայաստանեայց բնագաւառի անուշ զրգարանին մէջ, եւ բնութիւնները կենդանիներուն որ իրեն կը ննազանդէին, ամենագոյններն իսկ ի սպաս կոչելով իր հեղ տիկնոջը, զահաւորակ բլրաձեւ փիղը վիթխարի՝ սապաստանիկ՝ անկաճուանչ առիւծը հերպայնած, եւ անգրուկար խրինջարխախաձին ճախրասլաց, հովանեակ՝ վարազաթեւ աթիւն արեւաղէս, յառաջընթացիկ՝ գեղափետուր թռչնոց երամները, քաղցրաձայն մուսնետիկ՝ բարձրաքնակ ճանճկէն ճնճողակները, եւ հետեակ՝ սիրամարդը, փաստանը եւ զրախտահան, ու ինճերու կապուտակ մկանունքներու վրայ պարզուած ջ մակոյկներ՝ զուգառագաստ պաղպղունք թիկունքով ձիւնփայլ կարապները, եւ թմնաստու՝ գառները, սկուռնգներն ու աղաւեսակները : ու այդ բոլորին հետ՝ կարծ պտոյտ մը ընկէլ յետոյ, անգամ մը չարին գլխութեան ծանա անոր ցոյց կուտար, ու կենսակը դարձնելով ճեպն, թացիկ կը փախչէր՝ եւան, չարին ու մահուան անուսէն պահ մը թատնած, շուտով կրկին երկնապարզիկ զուարթութեանը կը դառնար, ու երկուքը միտախնորէն վարդերու դարեւանդը կուգային, կենդանիներուն ջոկերը իւրաքանչիւրն իր կայքն արձակելով, Հայաստանեայց բնագաւառի աւնուշ զրգարանին մէջ :

Իսկ մինչդեռ տուրնջեան երկնապար իշխանը արփինի փամբովը վեցերորդ օրը համառօտելով հրավարս ծամերն ամփոփած արեւմուտք կը ստէր, խաղաղ ընութիւնը խաղաղագոյն կը դառնար : Խաբտեալ մտիկին ոսկեկումը Աբարատին վրայ կը թաւալէր, գիշերին նրա-

Թողանք թողը տարածելով, սեւը կապոյտին, բնիկը ծիրանիին խռանուած, որուն մէջէն լուսակարկաջ բոյլերուն երամները բնկ-բնկուին, ամէն մէկն իր պատշազմէն փայլի-փայլ վար նայելով, Գուրբու Նարմանազուկ օրբանին մէջ լուսեղէն մազեր կը սփռէին, Հայաստանեայց բնազաւատի անուշ գրգա-րանին մէջ, Լեռներէն, հովիտներէն, ան-տառած իր ծմակներէն ու մարգրէն, գէշերա-յին հեզամնչիկ սիւքը սաւառնելով կը հնչէ՜ր՝ եղեմական սիրային օդին մէջէն անցնելով . մանրակոտոր մեղմայարժ ալեակները կը մըլ-մընջէին . ուս ուսի կը կզէին ու կը կանգ-նէին փափկամէջք պուրակները . կը հեզա-նար ոսիւնը սաղարթայարժ ծառաստանին, կը հեզանար խուճկերու խոնավութիւնը բուրումն օդին մէջ, կը հեզանար ձայնը գիշեր-ուան հեշտախօս թռչունին, ժայռերու ար-ձագանքներուն զկ զկ հողովմամբն եթերին մէջ՝ սիրջ հասոյնք արակել տալով հա-մատարած բնութեան : Սահանքին ձայնը հե-ռուէն կը հեծէր խոր անձաւներէն . ժամը հանդարտիկ էր, հծծանքները մեղմ, լռութե-նը ախորժ . կը հանդէր երկիրը, կը հանդ-չէր երկինքը, եւ ամէն բան կը հանդչէր :

Տէրն ալ վեց օրուան հրաշակեցողութիւնն-րովը շատացած, զէպ ի յաւերժական խոր հանդիսը կը շտապէր, կամենալով ձեզ հանդ-չեցնել, ո՛վ Երկեակ, որ յանդէս՝ տիրայար-գար ատաշատին սեփին վրայ՝ մին միւսին ուսին կրթընած, հրաշացած կը նայէիք աս-տեղատանց շողող կամառներուն, իրզակը թոխչներուն, մինչև որ խարոհաշ մահիկը բարձրանալով ձեր գէմքին կը ցոլար, ձեր շուրջն անձայն պարացնելով ծառերուն պատ-կերները, Հայաստանեայց բնազաւատի անուշ գրգարանին մէջ :

Այն ատեն ոսկեզապէթ Արարաին կա-տարէն, Բարձրեակն իր հրահոս բիւրեղով հրա-բուն զօրքերուն ազդելով, մարդկային սեփ առակին հարսնիքին հրամանը կ'արձակէր : Ինչպէս գիւղէ մը բարձրացող ծուխ մը ծայ-րակարմիր հողմածածակ, վերացած կը շար-ժէր բոլոր բանկն երգայարգար, անասնաբար շրջապատելով Վարդից բլուրը կուգար կը յա-ռայնանար գիշերսպան քնքուշ հրեշտակիկը, կենսածիր ոտովը Եղեմի շուրջը հովահրե-լով, եւ կոյս ամուսիններն տառազատը կը հրաւրէր, Հայաստանեայց բնազաւատի անուշ գրգարանին մէջ :

Աղամ հոն կը մտնէ՜ր՝ Նւայի ձեռքէն բրու-նած, եւ աստղերը յարգալույս փայլ մը հեղով շեփորներուն մէջէն, խորխորչեայ սաղարթա-ձեղուն հովանոցին մէջ, հիացած կը նայէին քրքմաւէտ հանգստարանին, ուսին հեզքքը բարձր ու կակուզ թերթերով սփռուած, ինչ-պէս սիրոյ սեղան մը երկրիս մէջտեղը վերածա բարձիկ :

Նւ մինչ հազիւ թունի բաղձանքը կը փարթր անոնց՝ գիշերապան հրեշտակին հովածուկ բարամուսքէն, ոսկեզապէթ Արարատէն սաւառ-նաթիւնելով կ'ամբառար կուգար Աստուածու-թիւնն ամենաստարած, ինչպէս բուրջ ասահրայ՝ սրկապանին վերեւը կը կանգնէր, անհառ խորհուրդ մը յայտնելու մեր նախածնողքին . փափկիկ կոյսին դաստակը բունելով Աղամի ձեռքէն մէջ կը դնէր, եւ իր դաստակերտին աջը Նւայինիկ հցելով, կենսածիր ծառէն ընձիւղ մը մէջը կը յեռուր, ու անմահապայի սիրոր հանդէսը կ'ուսուցանէր, եւ կուսական զու-գութիւնը մահկանացուներուս անըմտնիւի . եւ համաստեղ շալը վերցնելով, կ'օրհնէր ու կը կնքէր, անոնց դէմքին վրայ կրկին փեւ-լով ամմահութեան շուշուր, որով կը տրոփէ շուշուի կենսականութիւնը մարդոց մէջ եւ պիտի տրոփէ ցորչափ երկիրս անոնց տունը մնայ, եւ անոնց վերեւ ցողապին խանդազա-տանքներ սփռելով՝ այդ ետանդազին բոցով մը տուրած վայրերէն կը հեռանար, եւ բոտր ծուխը՝ շամահաղեղով շողակէզ, սերալի սե-ղանէն սլաց առ սլաց ցողացած, կը ստեղնա-նար կ'երթար կցուի աստղավար երկնքին : Ինք՝ Տէրը, ծուխին, բոցին, սերոյն մէջէն եւ-լելով կը նայէր, հրահոս ալքերով հարսնա-րանը դիտելով . եւ հոգեկն խմբին կը հրա-մայր սիրոյ երգը նուազել, Հայաստանեայց բնազաւատի անուշ գրգարանին մէջ :

Այն ատեն Սերուրը սէրուրներուն մէջէն սաւա-ռնելով կուգար, հրաթերթեան թեւերը կը պարզէր ու կը յատնչանար, տիեզերադուր հը-րանին փանդունը լարելով, եւ վարդազարդ բլրակին հանդէպ արձանացած, երկնահեծան աղբախովը մեծ դունչին մը կ'արձակէր . փանդուն գոխնչն՝ երկինք ու երկիր կը թըն-դային, եւ համօրէն բնութիւնը սէ՛րը կը փա-ռարանէր . երեք, չորս անգամ հրեշտակապետը առքն հնչեցուց . եւ հոգեղէն շուշուր չէր բաւեր անոր, մինչև որ հրեղէններու պարը ամբող-ջութեամբ միաձայն հազիւ կրցան սիրոյ ա-

մենաբառ անուշը վերցնել, նոյն ինքն սիրոյ յարալարժ պակասքէն խրախոյս ընդունելով . վասն զի եթէ սէրը ընտ.թեան հետ հայտ ջրած չըլլար Ան, ընտ.թիւնը լափիչզ պատուով ոչէնտ.թեան վիհը կ'ընկրկէր . առանց Անոր չկայ սիրոյ ձայն, չկայ սիրոյ կերք .

«Ա՛յ՛ր», բարձրաձայն բուռն կ'որոտար փանդեմանալարը . եւ Ա՛յ՛ր կը կրկնէին հողիա- նիւթները միաբարբառ, Հայաստանեայց բը- նագաւառի անուշ գրգռարանին մէջ . «Ա՛յ՛ր, մեծ է սէրը, ամէն ինչ որ կայ լի է սիրով . ամենուրեք է սէրը, եւ թագուն կը մնայ ամե- նէն, երկինքը վայն չի ճանչնար, եւ անյայտ է ան երկրին . եղանութեանց համօրէն նեւ- թիւր մէջ տեղ դալով՝ սիրոյ հնոցէն կայծ մը չեն կրնար մտրել . իմաստութիւնը, նայն իսկ եթէ յաւիտեան հալածէ զայն, սերախաղաց զարապարին չի կրնար հասնիլ . զգոյտու- թիւններն ստուերական են, ոչէր է միայն ի- րական . Ա՛յ՛ր, դուն միայն ես էութիւն, դուն կեանքն ապրողներուն, եղածն ու չեղածը ա- փոք մէջ ունիս, ո՛վ համիշխան, միանձնան ըծակ՝ տիեզերքը վեր բռնող Անանց զեղի տեղ չկայ, զենէ անդին սանման չկայ . եռադիմակ աստուածութեան դուն միակ կայանք, եւ դուն միայն անչափին չափն անչափական . էակնե- րուն էակը՝ անհուն յաւերժական ժամանակնե- րուն ծոցը՝ անեղանբայ զօրութիւնները զու մէջը անդրուվարելով, զու բնութեանդ ըն- դարձակութեանը մէջ կը թալէր ժուս կուզար, ո՛վ ինքնաշարժ դոհոյթ, ո՛վ գնացք յաւերժ- անթայ, ո՛վ սէր՝ ամէն բան, սէր՝ համակ աստուածութիւն :

«Արարաններուն պէտք չունէիր, զեղի ոչինչ կը պակասիր, եղանակներու զուստուր մը զու վրադ ոչինչ աւելցուց, վասն զի ծածկունածները զու անձին ծոցէդ եղան յայտնուեցան, երբ զու ինքնակախութեան միապաղաղ ծովը յու- զեւով ու մշտամուտք վիհերու զէպի խորա- փունքը կազդառելով՝ դուն որ ի սկզբանէ ոչէնտ.թեան հետ կ'ադրէիր, հանութեանց ներգործական կամքը սաստկացուցիր, եւ տիեզերքին տարրը անէութենէն որսացիր . անյայտ ժամանակը չափով մը ընդմիջելով, հրամայեցիք դիտակցութեան որ գործոն դառնայ . զու կամքիդ ալզուսովով՝ ծնունդ առու ամէն ինչ որ կայ, յաւիտեանակախութեան ծոցէն ժամանակը մեղի համար խղճեցաւ, զըուին իբր թագ դնելով էակներուն անդրանի

կը՝ լոյսը պայծառ, անսարագոյն այն զօղբուռն որ քեզ կը պատեն :

« Ա՛յ՛ր, դուն ակնթարթով մը համածիւր հաստատութիւնը չափելով, մղեղի պէս սեր- մանեցիր վախճուտ աշխարհները . ամէն մէկուն տալով յայտան կեանք եւ օրէնք, եւ միա- նամուռ յարանկելով մէկ կանոնի մէջ, զոր դուն միայն գիտես, կը լսես, կը վարես ու կը հանես . դուն նաեւ մեզ զու հողից արտակիտեցիր . զու բնութեանդ մշտեանդ հուրը մեղի փոխանցելով, եւ անմահական գահուդ վրայէն՝ օրհնութեանց ջարդը եղար : Դուն բազմաբուր լուսախարհներէն նախ- ընտրելով այս հողազանդուած դուռնը մարդընկալով, կամքիդ վեցեակ ակնար- կութեանքը զայն հրաշագոծ ստեղծեցիր, դուն ծովուն ծիրը երկիր շուրջը փաթթեցիր՝ զօտի մշտապտոյտ, թուլատարը օդով վերա- յին զաւանները լեցուցիր, եւ հողուն երեսը բուսական փաղփուռն բնութեամբ ծածկեցիր . բարձր լեռներէն ջրաբոյծ կեանք մը մատուտու- կեցիր, երկայնալի գետեր երկրի երակներուն մէջ խալալացնելով . քրքրուող հողը լկիչ զրբի սանդաբամտիւն ամեհամուղ անդողաշարժ հրանուտ յորձանքին, եւ աւազը՝ խեթիւն ու- կիտուտ ասպտակներուն, վրնջանժողի փր- փարաչ իսած կոհակներուն, որպէս զի հուրն ու ջուրը՝ վակժօժ՝ զու զանդանուանալ պաշ- տանն Յետոյ, նիւթխառն կենդանութեանց յառաջանալով, զեռուններուն ջրլիւրները եռա- ցուցիր ջուրէն ու հողէն օդախաղաց պեղու- ղակ, ցամաքակոխ, ձայնեցուն, խաղեր- նուն, կայանքներուն մէջ զեղ թարգմանելով :

«Եսկ այսքան հրաշքներէ յետոյ, եւ այդ բոլորին իբր պսակ, զու գերարուեստք կա- ուուցիր՝ մարդը ձեռակերտ հանուր տարրերէն մանրակրկիտ ձուլելով մարմին, անոր մէջ քոյակերտք հողի արտափչեցիր, երկիրն ու եր- կինքը կրկին գէմքն անոր վրայ առերելով . այս զորստես անոր համար ճարտարապետելով՝ դուն փարկութեան, իլծերուն օճան հայթայ- թեցիր՝ իրմէն իսկ՝ էպք բանական, կոյս կողա- սիկ, րեպար զու շնորհիդ . եւ աստեցմէ յառաջ բերելու համար նմանօրինակ սերունդ մը : այժմ կ'աստգրես հրաշքի խորհուրդը զուզու- թեան, խորհուրդը զու ասարփանքիդ, որով ոչնչէն ամէն բան ստեղծեցիր, եւ այժով ա- անց կ'ընդունով՝ հայտ կ'ակնարկես :

«Մ'ի՛՛՛՛՛ Տէր յաւերժական, որ յաւերժատեղ սէրն այստեղ կը ծնիս, անեղ զօրութիւնդ արի

Ազամին մէջ սպաւորելով, փարելի բնու-  
 թեանգ բերումը՝ կակուզ Եւային մէջ, եւ եր-  
 կուքին ալ մէջ՝ արգասաբեր կամքիդ փափաքը :  
 Ո՛վ զուգուծիւն աստուածաշործ եւ աստու-  
 ծակերպ . լուծ կրկակի՝ միշտ երբևայրին ա-  
 սաջնորդող . նման հրեղէն բոցին՝ ազամանդ-  
 եայ օղին մէջ, արկնին՝ հիւսթեանց՝ ծիածա-  
 ծան ծփանքներուն վրայ ծովերուն, երկնի  
 ոլորտներուն՝ որ երկրի ծիրը կը համարեն,  
 երկու ճաճանչներու՝ որ այգուն ու գիշերին  
 մէջտեղը կը ցոյան եւ նոյն նարտուն կը կա-  
 պին անբաժան երանգն ու բոյրը : Ո՛վ անմա-  
 հուծիւն անաստաբար մարմնախառնուած, ո՛վ  
 ամուսիններ՝ կոյս հրեշտակներէն շատ քիչ  
 կրտսեր : Երկուքդ իբրբու միանալով, անձը կը  
 լրացնէք, զուգ որոնց համար չկայ իրարմէ  
 ուրիշ ոչինչ, որ ուրիշ եւ մըն էք միմեանց  
 կամար . յաւերժական հողին՝ ձեր մէջ թա-  
 փուած՝ պիտի յառաջ խաղայ . ուստորդ պիտի  
 ծնին Ազամի նման, զուստրեր նման Եւայի .  
 Ազամ պիտի ըլլայ հայր ու Եւա մայր ընդհա-  
 նուր : Երանի՛ քեզի, մարդկային ազգ, որ  
 այս կերպով կը սկզբնաւորուիս . երանի՛ ձեզի,  
 ո՛վ ասաջին զուգարայ մերկայցորդք, որ մե-  
 ծատուծ մարդկութեան ծաղկող կը կազմէք :  
 Ուրախ եղիր, կոյս փեսայ . ուրախ եղիր՝  
 կոյս հարսնուհի . թող քաղցրանայ ձեր քու-  
 նը , թող քաղցրանա՛ն ձեզի՛ երագները երկ-  
 նընծայ :

«Օ՛ն, սպաւորեցէք ձեր սիրոյը, ամէն ինչ որ  
 կաք հրկրի վրայ - ելի՛ր, սէ՛ր , երեւցիր  
 քու ստեղծած արարածներուդ . գիշերուան ո-  
 զիներ, Ազամի գէմքը համբուրեցէք, գեփիւու-  
 ներ , մեղոջ Եւայի խոպոզներն ի վար շնչե-  
 ցէք . թող ծաղիկներն անուշ բուրումներ բու-  
 րեն հարսնարանին մէջ . արթնական թաշուն-  
 ներ , սիրոյ գայլայներ արակեցցէք . խօսե-  
 ցէք, սիրակարկաջ ասուակներ եւ աղբիւրներ .  
 լեռներու արձագանքներ , սիրոյ վանկը հնչե-  
 ցուցէք . սիրով բորբոքեցէք, խոճոռագիդ ա-  
 պառածներ . հետուէն սիրով հառաչէ՛ , ծո՛վ  
 ալիշատ . արի առիծներ , անտաններն սէր  
 մեռնէցէք . հնչի՛ , մի՛ լսեր , օգ համասփիւռ ,  
 սէ՛րը հնչէ . երկի՛նք՝ սէրը, երկի՛ր՝ սէրը,  
 սէրը՝ ո՛վ բնութիւն, ըլլող արարածներ, միա-  
 բարբառ՝ սէ՛րը հնչեցէք . . . » :

Եւ սէրը հրեղեղով կը բոցածխէր անհիւթ  
 հազազը . Խրոխտ Սեբաբը, երգեցիկ լայնալիճը

ուսին վրայ գնելով, իր պարակիցներուն հետ  
 Յուերծին ոտքը կ'իջնար խոնջ, Հայաստան-  
 եայց բնագաւառի անուշ գրգարանին մէջ . եւ  
 գիշերուան պտեր վեցերորդ օրը կը լրացնէր .  
 Իսկ անծախանակն Աստուած, սիրոյ զովեւ-  
 տին ծայտելով, եւ զոր ըլլալով բոլոր արար-  
 չութեանէն՝ վասն զի բարի էր . «Օ՛րհնեա՛լ եղէք,  
 բաւ , եւ աճելով քաղմացէք, եւ մեր աստու-  
 ծային սէրը թող ձեր մէջն ըլլայ » : Եւ հրանոս  
 բիբերովն ամէն կողմ ակնարկելով, գերովկի-  
 ական սիրաթիւս արարածներ կը հեղոր, եւ  
 համօրէն բնութիւնն արեցած կ'ըռուանար, եւ  
 հրաշքներուն իբր աւարտ մարդուն հարսնիքը  
 գնելով, Հայաստանեայց բնագաւառի անուշ  
 գրգարանին մէջ, վերնականներուն հոլիերը  
 թեւերուն վրայ կ'աճնէր, եւ առաջատուն  
 ծուխին ծայրէն կ'ելլէր կը սլանար, երկնքէ  
 երկինք մտքառնալով՝ մինչեւ հոն ուր էակները  
 մտաք շունին , անսկիզբ, անմէջ , անվերջ սի-  
 բոյ մէջ կը հանգչէր :

Երկինքը հեծեց, երկիրը թնդաց , վիհերը  
 հառաչեցին, եւ տիեզերքի բոլոր աղիները զը-  
 դրդեցան արարչագործ ու մշտնջենական սէրը  
 վերօրհնելով : Սիրոյ օրհնութեանը ճոնչալով  
 սրբապաւ աւորք սրկապունի , ձիւրանիփայլ աշ-  
 ուրնին քացին սիրաքուն ամուլները , օրհնե-  
 ցին Տէրը որ քուն ու սէր կը շնչէ մարդուն  
 եւ երկուքն ալ ծանրացած աչքերնին նորէն  
 փակեցին , խաղաղական պտեր սպառելու համար  
 անբծ անդորրութեան մէջ :

Եւ լուսնին լոյսը կէս գիշերին կը փարէր .  
 եւ խարտեայ մահկն ասպատակն գմբէթը կը  
 կենար . եւ թաշունին ձայնը կենաց ծառին  
 մէջ կը նուաղէր . եւ հազ ընդ հազ կը հառա-  
 չէր հեղեղը հեռաւոր , եւ հազիւ մեղմ օդի  
 հծծիւն մը միջոցը կը դրգէր . եւ բնութիւնը կը  
 հանդէպէր համատարած խոր անդորրութեան  
 մէջ . եւ գիշերապարհ հրեշտակն անձայն կը ճե-  
 մէր Եղիմի ի վար , կենսաստուին բարս-  
 մուռքովը հով ամելով չուրջանակի . եւ քաղցր  
 քունը ստուերներու անճօրհնչ լարին վրայ  
 կ'որորուէր . եւ հանգիւստ ու սէրը կատարելալ  
 էր անմտ մարդերուն՝ հովանոցածեւ ասպաս-  
 տին մտքը ստեղծներուն տակ , որոնց ներքեւ  
 կը ննջէր կոյս սիրոյն քունը կուսական, Հա-  
 յաստանեայց բնագաւառի անուշ գրգարանին  
 մէջ :

Հ. ՂԵՒՈՆԻ Ա.Լ.ԻՃԱՆ